

— 10 —

պաթաթ կէմբէրէ,
մխի չնճենք եերան,
իւրիււելէր խոր, վն
էնէրինն հասանաղըն
կէտէր իտի: Գոռ
ան արասննառ դո-
միդ օրուպ, կէմբիսի
ննա հէր զէս զնախ
է պազմագաս իտի:
Խոտան դուրթուլմայ
պրնէ իւշ պրնիթթ
քէսիպ, դըլլառ ասղ-
պուռլթօլալը պա-
սարկալալգաս վն
ի կէմբիւրնէն թէ-
թիւթընասն հիշ պրի
պ օթուռնուլալը վն
ուշալալը սննաիւր-
մի սէշիթի շառա-
նշէնէր, խաւմա-
լալալը վն սապա-
սան վն քիմի ուղղոտ-
տի: Ինթէ պէօլէ Ին-
տագամալալպ, քէնաի
պուռնը իւէ իւ պրիթ-
նը. Լըզալքիւթթթ,
վն հալաթլալը քէս-
ն կէօթիւրմիւշ իտի,
ո սնվէրէ ինիտան

